

մածին ետեւէն տեսանելի պիտի ըլլայ, ի սկզբան նուազ լոյս պիտի ունենայ, և ապա իւր ամբողջ փայլովը պիտի տեսնենք աստղը: Եւ ինչպէս դարձեալ ծածկումի կ'ենթարկուի, սակայն մարած աստղը որ իւր հեռակէտին ժամանակ դանդաղ շարժման ենթակայ էր, այժմ հեռակէտն անցնելուն՝ պիտի սկսի շարժուիլ երազել, որով կրկին ծածկումի պիտի ենթարկուի լուսաւոր աստղը՝ նախ միգամածով և ապա մարած աստղին զանգուածէն խարանուելով. որով բոլորովին աներևոյթ պի-

տի ըլլայ լուսաւոր աստղը ժամանակ մը: Ուստի ժամանակաւոր՝ զորս տամամայն աստեղը ևս կարելի է անուանել, իրենց երևման և դարձեալ մարելու պատճառը՝ որ բազումի դրութեամբ չէր բացատրուեր՝ ծածկումի դրութեամբ միայն բացատրելով, կրնանք հետևենել թէ ոչ եթէ բույտում մը կ'ունենանք մեր գլխոյն վերև այլ ծածկում մը: Եւ այս վերջնոյս դրութեամբ կարելի է բացատրել ևս շատ մը փոփոխական աստեղաց երևոյթները:

Հ. ԽՈՐԵՆ. ՍՈՒՆԱՆԱՆ

○

Բ Ա Ն Ա Ս Ի Ր Ա Կ Ա Ն

ՀԱՅՅԵՐԷՆ ՆՈՐ ԲԱՌԵՐ

ՄԻՆԱՍ ՀԱՄԻԵՑԻՈՅ ՄԷՋ
(ՏԿ. Վազարշապատ 1870)

1. Անշումանալ

Որում կուտեալ զօրօքն ի վերայ նորա, և նա փախեալ աննշանացեալ (էջ 99):
Չսա դուեալ Տիրերիոս՝ կամէր ունել և առաքել յարտորս, զոր իմացեալ փախեալ աննշանացեալ (էջ 103):
Կը նշանակէ «հետքը կորսնցնել, անհետ ըլլալ, ծածկուիլ»։ այլուր կայ ասոր ներգործականը. Չոր իմացեալ կրտսանդեայ թագաւորին, սպանանել կամէր զնա, որ և փախեալ աննշանեաց զինքն և եղև արեղայ ի վանս ինչ (էջ 82): Նշեայս վկայութիւնը չունի, բայց գիտէ ուրիշ վկայութիւն մը՝ ճառընտիրներէն:

2. Արմս

Իւ կայսերքն՝ ըստ անուանն՝ առիւծ արմս առաքեցին նմա (Լևոն Բ-ի), զոր բարձեալ ի վերայ դրօշի իւրոյ՝ առաջի իւր ընթանայր (էջ 42):

Կը նշանակէ «զինանշան» և փոխանեալ է իտալ. armata «զինանշան» բունէն. ասիկա ալ կու գայ լս. armata «զէնք» ձևէն:

3. Բազմամուռ

Շինեաց Տրայխանոս կուսպաշտ արքայն զկամարակապ կամուրջսն ի վերայ մեծամեծ և անհուն գետոցն, և զսալարակապսն ի ձորս, ի բազմամուռ և ի տրդմային տեղիսն ճանապարհաց (էջ 63):
Պէտք է հասկնալ բազմամամուռ, այն է «շատ մամուռներ պատած, ճահճոտ»:

4. Գլայարկ

Լևոն՝ որդի Հեթոյ, սա գրասէր կուչեցաւ. հաստատեալ դպրոցս և դասատունս՝ ստացաւ գրայարկս (էջ 44):
Կը նշանակէ «մատենագրարան, գրագարան»։ չունի Նշե, բայց գիտէ Առձեան:

5. Դիպուկ

Իսկ Անդրոնիկոս ոմն իշխան՝ որպէս թէ ցաւակցարար եկեալ և պահեալ զԱլէքս, դիպուկ ժամ գտեալ խեղդեաց զԱլէքս և զմայրն նորա (էջ 122):

Կը նշանակէ « յարմար » . նոյն է դիպահ, դիպահանար բարին հետ, ՆՆՔ չունի, բայց Առձեռնը զիտէ :

6. Թագիլ

Սա Թագեցաւ ի պապոյն Ռնորիտէ ի Հոովմ (էջ 138):

Հրամայեաց նմա անձամբ զնալ ընդ պապոյն ի յազատութիւն սուրբ աշխարհին և յետ յաղթութեանն Թագիլ ի պապէն (էջ 139):

Թագիւ երկաթեայ Թագեցաւ ի պապէն (էջ 142):

Եւ Լուստփիկն՝ հակառակ պապին՝ զոմն պապացոյց և ի նմանէ Թագեցաւ (էջ 143):

Կը նշանակէ « Թագ առնել, Թագ ստանալ » . այլուստ ծանօթ է այս բային ներգործականը՝ բազի « Թագաւոր պսակել, Թագաւորեցնել » . հմտտ. Եւ բերեալ ի Հոովմ և Թագեաց զնա պատուով (էջ 137): ՆՆՐ ունի բազի բայց բազի ձեւը չգիտէ :

7. Թիւրաճնուղ

Սա որդի էր վաղենտիանոսի, բայց Թիւրաճնուղ և ոչ ուզիղ ամուսնութեամբ (էջ 85):

Կը նշանակէ « ապօրինի կենակցութեամբ ծնեալ » :

8. Խարբալիլ

Եւ Դրատիանոս ուրիշն և ձեռօքն փաթերակեցաւ և խարբալեցաւ . և մտեալ ոմանք հատին զզուրի նորա (էջ 86):

Կը նշանակէ « փնատել, կարկամիլ, անզամալուծուիլ » . Հինէն ծանօթ է ասոր ներգործականը՝ խորբայի « մաղել, փխր. տակնուլբայ ընել, փնասել », որուն վկայութիւնները տես ՆՆՐ :

9. Ճաշկիր

(Վաղարշակ) եղ զինակիր, ճաշկիր, գինեպան՝ որք են Գնունիք ի վերայ զինուոյ... սառնապանս, զոնապանս և այլ սոյնպիսիս կարգաւորեաց (էջ 15):

Նոյն է պրս. چاشڪر čašgar կամ چاشڪير

čāšnigir ձեին հետ և կը նշանակէ « պալատական այն պաշտօնեան՝ որ արքունիքին ճաշեղեններուն վրայ կը հսկէր, անոնց համը նայելով և իր ցուցմունքներով կ'աշխատէր աւելի համեղ դարձնել զանոնք . տևկ. շէշնիֆի պաշի » :

10. Դաւթիլ

Քանզի նաւթեցին (տպուած է նափտեցիւ) զձայրն նետին և կրակեցին և լցին ի բաղաքն, որ այրեցաւ (էջ 60):

Կը նշանակէ « նաւթի մէջ թաթխել, բարեւոյզ զօծել » :

11. Ուրպ

Սա վասն զոտզուրթեանն սպանաւ յիւրայնոցն և Թաղեցաւ յուրպն Հոտմայ, զոր և պատուեցին արձանօք ըստ հնոցն քաջաց (էջ 74):

= լտ. urbs (urbis, urbem) « քաղաք » բառն է :

12. Պատմատաղեղ

Ի պատերազմի Հելլենացւոց, զոր Հոմերոս պատմատաղեաց, անկեալ մեռաւ Զարմայր (էջ 10):

Կը նշանակէ « տոնաւորով պատմագրել » :

13. Սալարակապ

Շինեաց Տրայիանոս կոսապաշտ արքայն զկամարակապ կամուրջն ի վերայ մեծամեծ և անհուն գետոցն, և զսալարակապս ի ձորս, ի բազմամուտ և ի տըղմային տեղիսն ճանապարհաց (էջ 63):

Նոյն բառը ունի նաև Յակոբ Կարնեցի, Տեղագիր վերին Հայոց (տպ. Վաղարշապատ 1903), էջ 31. « Սպանդանոց և շուկաներ, սալարակապ խաներ (իջևաններ) և փութիկաներ, քարտաշ գեղեցիկ շինուածովք և եկեղեցիք բազումք » :

Կը նշանակէ « քարաշէն, քարակերտ, սալ բարերով շինուած » : Բառս կազմութեան կողմէ տարօրինակ է. բարդուած բլլլաով առ և կապ բառերով, ար մասը աւելորդ է : Արևիկա կրնայ սակայն ձեռն

ցած ըլլալ տարրիկի, սայտրիկայ բառերուն ազդեցութեամբ. հմտ. նաև վանի բարբառով տարարտահ շիտոյր սալ քարո, սալարիկի «սալ քարեր շարել, սալարկել»:

14. Ստունասան

Այս բառին վկայութիւնը տե՛ս վերը թիւ 9. ձեռագրին և տպագրին մէջ զրուած է ստրնասան ձևով, որ պէտք է ուղղել ստունասան. կը նշանակէ «սառցաստան վերակացու». կը համապատասխանէ Թոր. Բ. 7 ձիւնակոս, ձիւնակիր բառերուն:

Շար.

Հ. ԱՃԱՌՆԱՆ



ԻՏԱԼԱՅԻ ՆՈՐ ՀԱՅՍԳԷՏՆԵՐ



Որքան ցնդել կ'աշխատուի մեր հայրենի հողուն վրայ հայ յիշատակը, այնքան ընդհանուր աշխարհի ուշադրութիւնը և համակրութիւնը կը գտնուին զէպի տառասպեալ չայը, որու լեզուն, պատմութիւնը, մատենագրութիւնը շահագրգռած են միշտ օտարները: Ներկայ արհաւիրակի չըլլան արգելք չըլլար որ հայագէտներու թիւին վրայ աւելնան կարող և մասնագէտ չորս իտալացիներ ևս ի Հոովմ, որոնք հայկական լեզուն սկսած են ուսումնասիրել, անոր մատենագրական անսպառ գանձերէն օգտուելու փափաքով:



Անձանօթ մը չէ գիտական աշխարհի համար ուսուցչին Սիլվիոս Յովսէփ Մէրքաթի, որ ձեռք գարկած է Ս. Եփրեմի գրուածոց յոյն և լատին թարգմանութիւններուն նոր հրատարակութեան մը՝ Monumenta Biblica et Ecclesiastica շարքին մէջ, և լոյս ընծայած է, 1915ին ի Հոովմ, Ա Պրակը իր մեծղի ձեռնարկին՝ որ ստուար հատորներու կը կարօտի: Սոյն Պրակով հմուտ ուսուցչ-

չը կը ներկայացնէ մեզ ստորի սուրբ Հոր երեք ճառերը միայն՝ յԱրքանաւ և յԻսահակ - ի Մեծն (Յարսեղ - յՂլիա, ըստ յոյն թարգմանութեան՝ օտանաւոր չափով, բազդատմութեամբ ձեռագրաց, և գիտական յունացարաններով ի սկիզբն իւրաքանչիւր ճառերուն, և ի վերջն ծանօթութիւններով: Հուսով ըմբռնած է Մէրքաթի կարեւորութիւնը իր այս ձեռնարկին համար՝ հայերէն մեր ոսկեղնիկ թարգմանութեան, որ հիմն չունի յունականին հնութիւնը, ժամանակակից բլայով գրեթէ Եփրեմի, սակայն շատ անգամ պահած է նուազ աղաւաղեալ ձևեր, և այս պարագայն ուղղակի կը ծառայէ Մէրքաթիի նպատակին, քանի որ վերականգնել մտադրած է նա Ս. Եփրեմի գրուածները թարգմանութեանց միջոցաւ, բնագրին մէջ բոլոր աշխատութիւնները պահուած չըլլալուն: Արդ եռանդաւորաւ այնզարգ Միխիթարեանի մը յորդորով և անջակցութեամբ, սկսած է 1915-1916ի չըլլանին մէջ սորվիլ հայերէնը, և մեզ զարմանք չպատճառեց, երբ Հոովմայ համալսարանի մէջ Բիզանդական գրականութեան վրայ դասախօսող մեծանուն ուսուցչին հանդիպեցանք, և գտնա՞ք իր սորված հայերէնը նորոգելու մտադիր՝ Հայերէն ժամապիթքն ի ձեռին:

Մէրքաթիի վերոյիշեալ Պրակին վրայ քիչ մ'աւելի մանրամասն խօսիլ կարեւոր համարելով, Բազմավպի յայրորդ թիւերէն մեկուն մէջ կը համառօտենք անոր պարունակութիւնը. վասն զի Ս. Եփրեմի գրուածները շատ տեսակետներով հայ մատենագրութեան ալ կը վերաբերին:



Երկրորդ հայագէտն է Ալպերթո Վաքարի Յիտուսեան գիտնական վարդապետը, որու դասախօսութեանց հաճոյքով ներկայ գտնուեցայ 1916-7ի առաջին կիսամեային՝ Հոովմայ Ս. Գրոց բարձրագոյն վարժարանի մէջ, ուր կը պարզէր Ստուաճաչունի երրայական և յունական բնագրիներուն պատմութիւնը: Ես արդէն իսկ ինքնաշխատութեամբ ուսած հայերէնը այս ուսումնական տարեչըլանին այնքան զարգացուց, որ ոչ միայն Իսիքիտի Յարայ մեկնութեան հայկական հրատարակութեանը կրցաւ օգ-

1. Յաջորդ Պրակին նիթերէն մեծ պիտի ըլլայ սուրբ Հօր ճառի Եփրեմ եւ յապոյնարարիան Ղիճուիացոց, որու հայերէն թարգմանութիւնը ամբողջութեամբ իտալ.

լերէնի վերանս է Հ. Գաբրիէլ Վ. Նաճպետեան, ի զերութին Մէրքաթի ուսումնասիրութեան, Նոյն ինքն ուսուցչին ինքնաշեղով: